


L. Lenbyule

Mesayungha longtus

Prayank 1915



ԲԱՐԱՇՏԻՆ ԵՐԳԵՐԸ

8904

Գ Բ Ե Ց

ՏԻԳՐԱՆ Ս. ԼԵՒՆԵԱՆ

— ԱՀԱՅՈՒԹԻՒՆ 1902ԻՆ. —




891.99

Լ-44

ԵՐԱՆ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

ԳՈՍԹԸՆ 1915



19 NOV 2011

ԲՆԱՊԱՇՏԻՆ ԵՐԳԵՐԸ

891.99

L-44

ԳՐԵՑ  
ՏԻԳՐԱՆ Ս. ԼԵՒՈՆԵԱՆ

— Ապահովագրական 1902ին —



8904

ԵՐԱՆ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ  
ՊՕՍԹԸՆ 1915



Ոչ գերին եմ, ոչ ալ տէրն եմ արուեստին,  
ես ակամայ հըպատակ մ'եմ իմ սրտին.  
Իմ տողերը առուներ են. կը բղխին  
Բուն հոգին. — բայց թէ կ'երթան ո՞ր ուղղին —

Չեմ մտածեր, այլ կը թողում որ հոսին,  
Անոնք կ'երգեն՝ սակայն՝ արուեստն քառսին,  
Հոգին է որ դուրս կը թափէ իր լավան,  
Եւ խորտակումն ձայներ ունի — ե՞րդ է ան — :

### ՏԻԳՐԱՆ ԼԵՒՈՆԵԱՆ



2543-60

## ԲՆԱՊԱՇՏԻՆ ԵՐԳԵՐԸ

**Ո**ր ՄԵՆՔ որ՝ հիմա գարունի մէջ ենք,  
Ու դեռ դալար ենք, ու օրն ալ մերն է,  
Օ՛, թոյլ տուէք որ մեր ցաւերը մոռնանք,  
Ու բլուրի մը գարաւանդին վրայ երկըննանք : —

Քանզի՝ ես կ'ուղեմ լուծուիլ՝ ու տարբերուն խառնուիլ,  
Զուրին հետ ջուր ըլլալ, ու արեին հետ արե,  
Ծաղիկին հետ ծաղիկ, ու զեփիւռին հետ զեփիւռ.  
Ես կ'ուղեմ թուփին հետ խայտալ, ու պլպուլին հետ  
այրիլ' ...

Եւ դուն, ո՛վ Գարունի Մայր՝ և Լոյսի Աղբիւր,  
Ո՛վ դուն էակ, որ զոյգ մը արեներու պէս աչքեր ունիս,  
Ու նուշի անբիծ ծաղիկներու պէս թուշեր,  
Եկուր այտօր՝ և դալարիքին վրայ իմ քովս նստէ :

Եւ՝ դուն պէտք էր որ ինծմէ անբաժան ըլլայիր,  
Վասնզի քու հասակդ սարալանջերուն վրայ մ'եցաւ,  
Աղատութիւնը շղթայազերծ առուակներէն խմեցիր,  
Եւ արեը իր արիւնէն քու երակներուդ մէջ լեցուց

Մարգերուն մէջ կերտուեցան թարմ նժոյգի այդ մար-  
մինդ և իր ձեւերն,  
Արշալոյսի օծումներէն՝ երբ դեռ մանուկ՝ քաղցր հոգիդ  
միւռոնուեցաւ,  
Եւ լեռը անկախութեան իր պողպատը հագցուց անոր, —  
Դրէն պէտք է որ անբաժան ըլլաս ինծմէ այլաօր :

Եկուր, մոռնալ տուր ինծի անցեալը կեանքիս՝ և ա'յն  
որ՝ անմոռանալի է,

Եւ սա մազե՞րս, որ ժամանակէն առաջ ճերմկեցան, ...

Մոռնալ տուր ինծի քաղաքը ամբարիչ՝ և իր հորդաններն  
ստրուկի,

Եւ քրքիչներն անսիրտ ու վայրենական, և կոծը դժոխա-  
յին : —

Այսօր այն օրն է երբ ես լեռը կը փնտռեմ,  
Այսօր այն օրն է ուր ես մարդը կ'ատեմ, ու անկէ կը  
փախիմ, —

Մարդը գերի մըն է, և իկարդին՝ գերեվար,  
Իսկ լեռը ըմբոստ մըն է՝ և ըմբոստին ապաստանն :

Այսօր մանշակին ծոցէն բոյրեր կը ծաւալին,  
Այսօր ջուրերուն լանջէն ձայներ կը փըրցին,  
Սարեակը իր կողերը կը ծեծէ ու կը խայտայ,  
Ու խօսնակը թաւերուն մէջ ցնծութենէն կը մարի՛ ...

Այսօր սիւգը անտառները կը բարեէ,  
Ու տերեները արցունքով կը համբուրուին, ու կը պարեն,  
Այսօր գետինը չոգի կ'աղօթէ մայր Արեգակին,  
Վասնդի այսօր Արեին օրն է, ու այսօր մե՛ր օրն է :

Այսօրն է օրը, շատ չանցնիր՝ ծաղիկները կը թառամին,  
Առաւօտ մը պիտի ելլենք որ՝ փախած է գարունը վարդե-  
րու,  
Առաւօտ մըն ալ, աւա՛զ, որ՝ կեանքին գարունն է անցած,  
Ու՝ առաւօտ մ'ալ ... — երբեք չե՛նք ելլեր :

Եկուր, ուստի՝ մարդերուն վրայ դնենք մեր բոյն ու  
օձախը,

Ջուրերուն քովը ապրինք, ու ջուրերուն քովը ճերանանք,  
Մէկ խրճիթ մը չինենք մեզի՝ ու հոն բընակինք,

Որ երբ աշխարհէն զատուինք՝ այս կեանքէն գոհ մեկնած  
ըլլանք :

Այս գիտեմ ես, սիրելիս, աս մէկ բանը ամբողջ կեան-  
քիս մէջ,

Մէկ արեւ կայ՝ մէկ կեանք, մէկ կեանք որ աս է, և մէկ  
նպատակ,

Անկէ դուրս ոչինչ, անկէ դուրս ոչինչ ու դժոխք,

Սրքայութիւնը քու ծոցդ է ահա, ու դժոխքը՝ անկէ  
դուրս :

Քանզի միայն մէկ ճամբայ կայ աստիս, —

Սիրելն ու սիրուիլն. — քանի որ վաղը չ'կանք,

Եւ ասկէ չմեկնած՝ լաւ է որ ապրինք ...

Ապրինք կեանք մը ծաղիկի, կեանք մը թռչունի, և կեանք  
մը արեւի :

Ու ատիկա կ'ըլլայ՝ կողերուն վրայ ազատ լեռներուն,  
Ու հեռաւոր լիճերուն քովը, ու եզերքը անտառին,  
Հեռու բնակութենէ, հեռու աչքերէ, և հեռու ժխորէ,  
Իրեւ մասը՝ և եղբայր տարրերուն, և իրը ընկեր երէնե-  
րուն :

\* \*

**Ա**ն ՈԲ կ'ուզէ կեանքը ապրիլ ու կեանքը զգալ,  
Ան որ՝ կ'ուզէ իմաստուն ըլլալ և կեանքը ըմբունել,  
Զինքը՝ մարդերէ հեռու՝ բլուրի մը դարաւանդին վրայ  
ձգելու է,  
Եւ բընութիւնը ապրելու է, ու բընութիւնը ըլլալու է :

Ով որ բնութեան մօտիկ կ'ապրի հոս, անիկա կ'ազնուա-  
նայ,

Խոտին ու ծաղիկին հետ ապրողն է որ կեանքին գալունի-  
քըն կ'իմանայ,

Եւ սարալանջերուն վրայ պառկողը աստուածային ջահ մը  
ունի մշտավառ,

Մարդուն վայրենին պալատի մէջ կ'ապրի, հոգիս :

Որովհետեւ՝ որդին իր մօրմէն մեծ չէ երբէք,  
Ու հարազատն իր խանձարուրն չի կրնար անարդել,  
Ու բնութեան հարազատներն անոնք են ահա,  
Որ անոր կողերուն ու կուշտերուն վրայ կ'ապրին:

Քեղի եմ, ո'վ դուն յաւիտենական երազս ոսկեղէն,  
Քեղի եմ այսօր, դուն իմ ամբասիր ու դալար եղնիկս,  
Եթէ կեանք կը փնտռես՝ ականջ տուր ձայնիս, լսէ,  
Եկուր այսօր ինծի հետ, եկուր գիրկը Բընութեան:

Թռչունները ջուրերուն քովը կրնան գեղգեղել,  
Եւ ծաղիկները արևին տակ կը փթթին միայն,  
Սիրողն ալ ջուրերուն քովը ու մարդին վրայ կրնայ սիրել,  
Վասնզի սէրը ծաղիկի պէս է, ու հոգին թռչունի նման:

\*\*\*

**ԱԼՍԵՆ** որ մարդիկ անասուններէ սերեցան,  
Ու դարերու ընթացքին ձեափսուեցան,  
Բայց ես միայն այսքանը գիտեմ այսօր, թէ ամէն բանի  
մայրը նոյնն է,  
Ու, չէ՛, չը կայ էական տարբերութիւն մը կեանքերու  
միջն:

Ճճին ու մարդը, ծառն անտառին՝ ու ծաղիկը,  
Երկինքի թռչունը, փշող հովն, ու առուն երդող,  
Միենոյն կեանքը կ'ապրին, ու նոյն իղձերը ունին,  
Եւ նոյն մղիչ ուժը կայ և ամենուն ետին:

Շողերուն զգացումները իրենց փայլէն կը կարգացուին,  
Ու ջուրին երազները՝ իր հոսելու ձայնէն կը հասկցուին,  
Ու մարդը՝ որ մարդին վրայ կընկողմանի, լսէ՛,  
Կրնայ իր էութիւնը լուծել, ու տարբերուն հետ յարաբե-  
րիլ:

Բւ տարրերուն տարփանքը յաճախ մերինէն զգալի է,  
Ու անոնց սէրը բացայայտ՝ ու աստուածալեղու,  
Ամրան ծովը որ կը ծիծաղի՝ անզգայ չէ երբէք,  
Եւ աւազներն հոն ոսկի՝ իմացականութեան փայլն ունին:

Բնութիւնը ականջ ունի, և տարրերը լեզու ունին,  
Ու մարդը կրնայ խօսիլ՝ ու մարդը կրնայ լսել անոնց,  
Շուշանը որ կը բացուի ճերմակ, սիրտ ունի հոգի, ու լեզու,  
Ու մանիշակն իր երազն ունի չուքերուն ներքեւ:

Մարմինը՝ մարմին է, ինչ ձեւի մէջ որ ըլլայ,  
Հոգին միւնոյնն է՝ ինչ մարմնի մէջ որ ըլլայ,  
Զգտումները նոյնն են՝ ինչ հոգիի մէջ որ ըլլան,  
Եւ չը կայ հիւլէ մը որ չունենայ ամէնքն ալ:

Շարժուն և անշարժ իրերն ու կեանքեր,  
Եւ մինչեւ մարդը՝ բարձրագոյն էակն,  
Մեր հայր Արևին զաւակներն են բոլոր,  
Եւ հոգիով, և կազմով, և ձեւով իրարու նըման:

Խոտն ալ դաշտին մէջ ինծի պէս կ'աճի,  
Զայն մը կայ կուրծքիս տակ որ ջուրին մէջն ալ կայ,  
Եւ բան մըն ալ կայ կուրծքին մէջ լերան՝ դոր ես ալ  
ունիմ.  
Եւ ի՞նչ կայ, հոգիս, իմ մէջս՝ զոր դուն չունենաս:

Ե՛ւ ահա՛ եղէգը որ՝ քու մէջքը և հասակդ ունի,  
Ահա՛ թիթեռնիկն՝ որ շարժքդ և ձեւրդ ունի,  
Ահա՛ ծովին մէջ սիրտ մը՝ սրտիդ պէս անհուն,  
Ե՛ւ ահա կարապը... որ իմ ցաւըս, և իմ ձայնը ունի:

Բնութիւնը Մեծ Մայրն է, եկուր, և գետերը իր երակ-  
ներն են,  
Պուրակները իր վարսերն են, եկուր, և լիճերը իր աչքերն  
են,  
Մաղիկները մեր քոյրերն են, եկուր, և լեռը մեր եղ-  
բայրն է,  
Ու եղնիկներն ահա լեռն են, և գուն ալ եղնկի մըն ես,  
եկուր:

\*\*\*

**Պ**ա ՀԱՅՈՐԻՑՆ գոյութիւնը մէկ իտէալ մը ունի հաւաքական,

Ու կեանքը՝ ասդին՝ մէկ երազ մը ունի փառաւոր,  
Սէրն է իտէալը բոլորին, և սէրն է այդ երազը մողիչ,  
Ե՛ւ խոտին, Ե՛ւ մարդուն, և' ծովուն, և' լերան:

Սէրը խայծն է ապրելու, և քալելու անծանօթ ձամ-  
բուն մէջ,

Ուր կեանքեր կը փթթին ամէն օր, ու կեանքեր կը թա-  
ռամին,  
Եւ ուր՝ բոլորն ալ կը ճգտին — բայց ամէնքն ալ կ'յնան,  
Քանզի գիծը կ'ընդհատի մէկէն... — և հոդ է հարցը...:

Մարդը՝ որ աստուած մըն է, խոտի մը պէս կ'յնայ մէկ  
օր,

Իր մէծ երազն հոյակապ՝ դղեակի մը պէս ապակեայ,  
Զակընկալուած մէկ ժամուն, Է՛հ, իր գլխուն կը փլչի,  
Ու ամէն բան իր մէջէն իբրև շոգի կը ցնդի:

Մարդը, այո՛, որ աստուած մըն է, ափ մը փոշի կը  
դառնայ,

Իր սէրերովմը բոցեղէն՝ երազներովմը հոյակապ,  
Աստուածային իր գանկովմը, և իր լեզովմը հրաշալի՝  
Կ'յնա՛յ մէկ օր... — կը լուէ՛... — ափ մը մոխիր կը մընայ...

Իտէալը՝ եթէ չի ծընած՝ պիտի մեռնի՝ սակայն,  
Ու եթէ մէկ բոպէի մը համար սոսկ աստուածութիւն պիտի  
դդանք,  
Եթէ վեհագոյն խորհուրդը մէկ վայրկեան պիտի տեւէ,  
Զե՛մ հասկնար ես ծնունդն ու վախճանն ու նպատակը  
բոլորին:

Է՛հ, իրաւ որ ծաղիկի պէս կ'ամճինք, ու ծաղիկի պէս  
կ'յնանք,  
Եթաւի՛ տարրերու նման ենք, ու շոգիի պէս կը ցնդինք,

Բայց՝ ըսէք ինծի, ո՞վ հասկցաւ դաղտնիքը ծաղիկին ու  
ջուրին,  
Եւ կամ՝ էութիւնն և ուժը, և հոգին, և վախճանը յետնա-  
դոյն հիւլէին:

Հոգիի անմահութեան մասին մութին մէջ ենք, ըսի,  
Եւ ոչ իսկ վիլխառիան բան մը գիտէ մենէ աւելի,  
Բայց հոգին ինքն իսկ մէկ փաստ մը կուտայ մեզի,  
Կարձ է կեանքը, կ'ըսէ ան, ինչո՞ւ սակայն սէրն է յաւիտ-  
ենական:

Բայց՝ եկուր դուն հուրիս, և ընկողմանէ իմ քովս  
մարմանդին,  
Զի բան մը ոչինչ չ'ըլլար, զի ոչինչ չն բան մը չի ծընաւ,  
Ան որ է՛ հիմա, կար ու էր ի յաւիտենից,  
Եւ որ էր ի յաւիտենից՝ պէտք է տեէ յաւիտեանս:

Այն որ անցեալը կը յիշէ, և գալիքը կ'երեակայէ,  
Որ՝ ուղեղին մէջ լոյս մըն է, և կուրծքին մէջ տենչերու  
կրակ,  
Գիտակցութիւն մը, որ վերջ չի կրնար ըմբռնել, եւ իր  
վախճանին չի հաւտար,  
Կարծեմ անսկիզբէն կուգայ՝ ու անվախճանին կ'երթաց:

Բայց եթէ վաղն ալ չ'ըլլամ, հոգիս, ըսէ՛ ինծի,  
Այսօր ինչպէս կրնամ չը սիրել քեզի,  
Վասնզի յօնքերդ, ու ձեւերդ, ու աչքերդ  
Մահն ու. անմահութիւնն մտքէս կը ջնջեն:

Ա՛ս է ամէն բանին սկիզբը, ու աս է ամենուն վախճանը,  
Ա՛ս է պատճառն առաջին, և աս է յանգը վերջին,  
Եւ ա՛ս է մղումը, եւ աս է նպասակը կեանքին —  
Յաւիտենական սէրը ընդմէջ արուին և էգին:

Ու միթէ ժամանակ է հիմա՝ անծանօթին վըրայ խորհե-  
լու,  
Եւ միթէ կեանքը՝ տարիներու և տեղութեան մէջ է,

Բոպէն ու յաւիտենականութիւնը նոյն արժէքն ունին,  
Ու լաւագոյն վայրկեանն է որ կեանք կը կոչուի:

Եւ միթէ ժամանակ կայ տնտնալու դեռ, ելի՛ր,  
Այսօր ես քեզ բնութեան տաճարը պիտի տանիմ,  
Ուր եղնիկներն ու կաքաւները մեր առջեէն պիտի պարեն,  
Ու ծաղիկներու խորանին մէջ պլպուները մեր վրայ պիտի  
կարդան:

Եւ քեզ հոն դիցուհիներուն գահը պիտի բազմեցնեք,  
Եւ ուռենին իր գալար վարսերը քու վրադ պիտի թափէ,  
Ու ես ալ որ Գալիքին վրայ, ա՛հ... մեծ յոյս մը չունիմ,  
Հոն իմ գլուխը Անահիտի ծունկիդ վրայ պիտի հանգչեցը-  
նեմ:

Ու ջուրերը մեր քովերէն խնդալով պիտի ոլորին,  
Բնութիւնը իր մատեանը մեր առջեը պիտի դնէ,  
Եւ ծղրիթը գիշերին մէջ մեզի բանե՛ր մը պիտի խօսի...  
Ու մենք անմահ աստուածներու պէս պիտի ըլլանք:

\* \*

**Պ**ՈՒՐԵՐՈՒՆ քովը կեանքը կ'երկընայ,  
Արօտին վրայ մարդ չի ծերանար,  
Գեղուհին ծունկին վրայ հոգին կը նորոգի,  
Արևին տակն ապրողն՝ լոյսի պէս կ'ըլլայ:

\*

Մարմինը երբ խայտայ՝ ինչո՞ւ պիտի զառամի,  
Հոգին երբ ներշնչուի, ինչո՞ւ պիտի թառամի, —  
Անմահութեան գաղտնիքն դեռ չէ հասկցուած —  
Մահն մտքէն հանողն՝ ինչո՞ւ պիտի մեռնի:

\*

Ես սիրոյ կը հաւատամ, և հաւատքի զօրութեան,  
Ես կը հաւատամ նիւթին, և անվերջ կարելիութեան,  
Բնութեան կը հաւատամ այսօր՝ և իր թաքուն ուժերուն,  
Ու ես արևին՝ Արեգակին կ'ապաւինիմ, և իր հրաշագործ  
ուժին:

\* \*

**Ա**ՐԵՒԻ, արև՛, արե՛ւ տուր ինծի, ո՛վ արեխ Աստուած,  
իմ աչքերը այսօր՝ թող ոսկելառ հեղուկէն առլցուին,  
թող իմ ներսը Մեծ Քուրային ոսկիներովն ընդելուզուի,  
Եւ այս հին սիրոս արեավառ ատրուշան մը դառնայ թող:

Երեկոյները՝ լիճին ու անտառին եզերքը՝  
Արեւ իմ կուրծքէս ներս թող իր մարը մտնէ:  
Առաւօտները՝ ըլուրներուն ու բարձունքներուն կատարնե-  
րէն՝  
իմ հագագէս և աչքերէս՝ թող բոցերով ծնի դարձեալ:

Հապա՝ ո՛վ պիտի տար ինծի իմ անցեալ վարդապայծառ  
օրերս,  
Այսօր՝ ինծի ո՛վ ետ պիտի տայ իմ երբեմնի կտրիճ հասակս,  
Եւ իմ հոգին որ՝ առաւօտեան աղբիւրի պէս կը կարկաջէր,  
Եւ երեկի անժոյժ աւիւնս, անտիական երիկարի:

Օ՛, այն օրե՛ր, երբ աս հասակս կը ճօճկըտէր շեղրի մը  
պէս արծաթաձոյլ,  
Այն օրե՛րը պատանութեանս՝ երբ իմ հոգին ծովն էր բոցի,  
Եւ աչքերս ճակտիս վրայ կախարդական հուրեր էին,  
Ու ցնծութիւնը կ'ըմպէի ես առաւօտին շրթունքներէն:

Ո՛վ Արեգակ, լոյսի աղբիւր, և անսպառ զօրութեան ակ,  
Այս առաւօտ լերան գագաթն՝ բազկատարած քեզ կ'սպա-  
սեմ,  
Ելի՛ր, և թող մաքրագործող աւազանիդ մէջ միրձուիմ,  
Մաքրէ՛, սրբէ՛ զիս՝ լուսեղէն էակ դարձուր:

Եթէ ոչ դուն՝ հապա ո՞վ, ո՛վ ետ պիտի տար ինծի այսօր,  
Հին օրերու արեավառ լիճ աչքերըս պարմանի,  
Անցեալ, անցեալ բուրումնաւետ թարմութիւնը մատղաշ  
սրտիս,  
Եւ մաքրութիւնն, խաղաղութիւնն հրեշտակային լոյս հո-  
գիս:

Ու հիմա հոս՝ քուրմի մը պէս՝ իմ ձեռքերը քեզ կ'եր-  
կարեմ,  
Քու հուրերուն, քու սուրերուն, և փառայեղ քու ակին,  
Այլափոխող գօրութեանը պաղատելով՝ որպէս ջնդիկ,  
Անհաւատի սա հաւատքովս, թէ Դուն ես տէրն սա իմ  
կեանքին :

Լոյս կ'ուզեմ ես աչքերուս մէջ՝ հոգիս մէջ ու սրտիս  
մէջ,  
Եւ քու շունչըդ հրաշոդի որ ոռունդերուս մէջ բորբոքի,  
Եւ կրակը՛դ, կրակը՛դ՝ որ ջիղերուս, երակներուս մէջը  
շրջի՝  
Մակարդելով շէկ արիւնըս սերմերովը արեային :

Լոյս կ'ուզեմ ես՝ աչքերուս մէջ՝ հոգիս մէջ, և սիր-  
տիս մէջ,  
Եւ հուրդ անչէջ՝ որ բերանէս հրդեհի պէս բոցավառի,  
Եւ մշտավառ աստուածային էութենէդ պուտ մը սղի՝  
Որ արիւնիս մէջ կաթելով շիճուկի պէս զայն հրդեհէ՛...

Ահա ճակտիս կնճիռները հոս քուրայիդ մէջ կը թօթվեմ,  
Ա՛ռ... և հիմայ օծէ՛ ճակտոս և իմ հոգին սուրբ բոցե-  
րովդ,  
Ա՛ռ սս տարիքս, դալարցուր դիս, և լոյսերովդ դիս հագ-  
ուեցուր,  
Թող ինձմէ՛ ալ բոցեր ելլեն, և ես ըլլամ դաւա՛կ քեզի :

Ես քեզի է կը հաւատամ, և ըղքեզ է որ կը պաշտեմ,  
Ջնդիկի պէս, պարսիկի պէս, տէրլիկի պէս մոլեռանդ.  
Քու զօրութիւնդ մողական է, և էութիւնդ աստուածային,  
Զա՛րկ սուրդ կուրծքիս, և զիս անմահ էակ դարձուր...

\* \*

**ԱՐԴԻՆ** իր հայրը կ'ուրանայ՝ բայց ես Արեգակն երբէ՛ք,  
Եւ սիրողն իր սիրուհին կը թողու՝ և պլպուլն իր վարդը,  
Բայց իմ հոգին ջուրերուն քովերն պիտի շրջի յաւիտեանս,  
Եւ իմ սիրաը հողէն՝ ու արևէն ու տերևէն չի զատուիր :

\*

Լիճը իմ սիրուհիս է,  
Լուսնին տակ քնացած լիճը հոլանի,  
Իր լանջքը հրեղէն է, և իր պորտը արծաթէ,  
Ցոլքերն՝ իր վարսերն են, ու աստղերը՝ իր ակունքը,  
Ալիքներն իր շրթունքն են, և գեղիւռը իր համբոյրը,  
Իր սիրաը խորունկ է, և իր սէրն է անհուն . —  
Լիճը իմ սիրուհիս է :

\*

Ճռիկը իմ երգիչս է,  
Գիշերին մէջ երգող ճռիկը քրմաշունչ,  
Իր ներշնչումն աստուածային է, և իր ձայնն՝ մողական,  
Իր շեշտերն՝ նետեր են, և դադարներն՝ սուր հարուած...  
Ողբի շլթայ մըն է եղանակն, հիւսուածքը՝ ցաւի օղակ-  
ներ,  
Իր խզումներն մերթ ընդ մերթ՝ խորհուրդներ են ահա-  
ւոր,  
Իր քերթուածն՝ հրաշալի պատմութիւնն է անհունին . —  
Ճռիկը իմ երգիչս է :

\*

Աշունը իմ հայրս է ալեփիառ,  
Սաղարթները դալկագեղ՝ իր վարսերն են աղերեկ,  
Եւ արել մելանոյշ՝ իր նայուածքն է հայրական,  
Եւ դալարուն մերկ ծառերն՝ իր բազուկներն են աղաղուն,  
Թաւուտքը՝ իր գիրկն հիւրընկալ իր հարազատ դաւակին.  
Ու փոթորիկն՝ առնական իր գուրգուրանքն է ինծի . —  
Աշունը իմ հայրս է ալեփիառ :

\* \*

**Ա** ՏԵՐ. Ի՞նչ գրիր դուն քու հովերուդ ու ջուրե-  
բուդ մէջ,  
Ի՞նչ բան՝ անլեզու տարրերուն մէջ՝ որ իմ հոգիիս կը խօ-  
սին,  
Ի՞նչ բան մոգական՝ աշնան մէկ գեղնած ու աղաղուն  
տերևին մէջ:  
Ի՞նչ բան գրիր իմ սրտէս՝ անշունչին ու շնչաւորին սրտին  
մէջ:

Ի՞նչպէս գիշերը իմ ականջիս կը փսփսայ, ո՛վ Տէր,  
Ի՞նչ գրիր աստղերուդ մէջ՝ որ ինձի հետ կը խոկան լըր-  
ջօրէն,  
Եւ ի՞նչպէս սա ճռիկը գիտցաւ իմ սրտիս խաղերը... —  
Ո՛վ Տէր, տիեզերք՝ իմ հոգիս շաղախէն շինուած է:

Ի՞նչ է աս գաղտնիքը, ի՞նչ եմ ես, և ի՞նչ են աս բոլորը,  
Ես ամէնքին մէջն եմ կարծես, և ամէնքն ալ իմ մէջս,  
իմ երաղներս՝ մրմնջող տոռուակներուն մէջէն կը լսեմ,  
Եւ իմ տենչերս՝ ալեկոծ ովկեանին մէջը կը ծփան:

Ես գիշերին մէջ դիս կը տեսնեմ, և իմ էութեան խո-  
րութիւնը կ'զգամ,  
Ես ջուրերուն մէջ՝ իմ սրտիս բարախումը և անուրջները  
կը լսեմ,  
Արշալոյսը՝ իմ հոգիս է՝ որ բռնկելով կը ծաւալի ամէն  
առտու,  
Եւ վերջալոյսը ե՛ս եմ, ես ինքս՝ որ սլալալով կը մարիմ:

Թերես ես անցայ բոլոր ճեկրէն բոլոր տարրերուն,  
Կաթիլ մը թերես՝ ծոցին մէջն էի կապոյտ ջուրերուն,  
Ստենին՝ թերես մէջն էի՝ և մասն շողին, արեին,  
Հովին՝ զեփիւոին, ձայնին, համբոյրին, ծառին, տերևին:

Տո՛ւր ինձի գրկել այս ամէնը, ու ամբողջը իմ ծոցիս  
մէջ,  
Տո՛ւր ինձի կուրծքը՝ ուր անհունութիւնն իր Լիութեամբ  
բարախէտ,  
իմ աչքերս՝ արևներու՝ և աստուածային աչքերու պէս  
թող ըլլան:  
Եւ գաղտնիքը գոյացութեան, Տէր, կաթիլի մը պէս՝ ու-  
ղեղիս մէջ թող իյնայ:

255239 - 60

Թող իյնայ, Տէր, թող իյնայ, ես որ այսքան Լոյսի  
կարօտ եմ,  
Գաղտնիքը տիեզերքին՝ թող կաթիլ մը Լոյսի պէս իմ  
մաքիս մէջ իյնայ,  
Մեծ Խորհուրդը՝ Մայսի պայծառ տուաօտին պէս՝ թող  
բացուի աչքերուս,  
Ու ես տեսնեմ, թէ զիս, թէ հիւլէն, թէ ծղօտն և թէ  
ըզքեղ:

\* \*

**Ա** ԱՐԴՅՈՒ հսս աղնուութիւն ծաղիկներէ կը սորվի,  
Առուուակին խոխոջն՝ խտէալը կը զարթեցնէ, լըսէ՛,  
Ծղրիթին ձայնը հոգիին կը խօսի,  
Եւ պլազուլին դայլայլը անմահութեան հեղուկն է:

\*

Երջանիկ ես, մարդ, եթէ նապաստակն է գրացիդ,  
Գոհ եղիր եթէ միայն երկնային ծիծեռնակը կ'այցելէ  
քեզի,  
Եթէ թիթեռն ու ճպուռը քովերդ կը խայտան՝  
Նախընարէ զանոնք նամէրտ ընկերներէ:

\*

Ես մարդը փորձեցի, ու գիտակից ընկերը՝  
Ու համակիրն հաւատարիմ միայն շունին մէջ գտայ,  
Ես բնականն՝ անխարդակը ու ճշմարիտն փնտռեցի,  
Եւ զայն գարձեալ անբանկրտն մէջ գտայ:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆ  
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Ես միջատի մը մեներդին մէջ մօնօդօն՝  
Ամբողջ անցեալն՝ և տիեզերքն կը լսեմ,  
Հովիտին մէջ ամայի՝ ամրան ձանձ մը մենաւոր՝  
Արարչութեան գաղտնիքները իմ ականջին կը բգղայ:

\* \*

**ԱՅ** սուտ աշխարհը մէկ բան կայ ճշմարիտ,  
Ահ՝ միայն մէկ բան — նահապետական օրն ու արևն եր-  
ջանիկ,  
Ու երբ որ այդ կեանքն ալ վերջանայ իսպառ,  
Ո՞վ Աստուած, վերջ տուր, ա՛ռ, մարդուն կեանքն ալ առ:

\*

Իմաստունն ան է որ՝ խաղողի որթի մը տակ կը քնանայ,  
Քաղաքակրթութենէն արդի՝ և իր վայրենիներէն անվրդով,  
Եւ առաւօտը կաքաւներուն ձայնովը արթնցած՝  
Իր գլուխն վեր կ'առնէ՝ ինքնարերօրէն արևն օրէնելու . . . :

\*

Արևը քաղաքակրթութիւն է ճշմարիտ, և առաւօտը՝  
բարութիւն,  
Անձրեց ազօթք մըն է երկնային, և ջուրերը արդարութիւն  
են,  
Դաշտը եկեղեցին է կեանքին, և թռչունները երգիչներն  
են սուրբ,  
Եւ Աստուած հողին մէջն է հոս, և խոտին մէջն է մեր  
Աստուած:

\*

Օ՛, տուէք ինծի ապրիլ որթի մը տակ յաւիտեան,  
Տուէք ինծի հսկել արեց ամէն առաւօտ,  
Տուէք ինծի լե՛ռը, լեռը վեհութեան կոթողն,  
Տուէք ինծի սուրբ հողը, և մաքրամայլ աստղերն:

Տուէք ինծի ժայռերն՝ ու գահավէժ ջուրերը,  
Տուէք ինծի հովերը և վեհաշուք ձորերը,  
Տուէք ինծի աղբիւրն՝ ժայռերու ծերպէն,  
Եւ սրբագան շունչերն՝ արշալոյնի բերնէն:

Տուէք ինծի դիտել նախիրը գիւղին՝ առտուանց,  
Տուէք ինծի լսել բառաջը կովին մայրական,  
Տուէք ինծի խմել՝ ջուրերու ձայնին հետ՝  
Հեշտուոր երգերն գառնարած կուսին:

Ա՛խ, տուէք ինծի այն հիւղակը՝ ուր իմ պապերն ապ-  
րեցան՝  
Ծառերու պէս ընդարոյս՝ հողին վրայ Մայր Երկրին,  
Եւ այն ծո՛ւխը ինծ տուէք, ա՛խ այն ծո՛ւխը ոլորուն,  
Որ ամէն առտու դուրս կուգար մեր խրճիթին բերանէն:

\* \*

**ԿԵՆԱՆՔԻ** գիշերին մէջ՝ միայն մէկ ջահ մը կայ պայ-  
ծառ,  
Մեծ Գաղտնիքն թափանցող՝ լոյս մը ունինք սոսկի,  
Ատրուշանն է ան սիրոյ՝ որ կը վառի բնութեան ծոցին մէջ,  
Երկինքն ու երկիր՝ կեանքն ու մահը իրար զօդելու:

Բնութեան ան խորթ զաւակը՝ որ քաղքի մէջ կեցաւ,  
Ու իր օրերն պալատի մը որմերուն մէջ անցուց,  
Օրերէն օր մը՝ ինք գոհ չի մնաց,  
Ու կեանքը չի հասկըցած՝ անկէ զատուեցաւ:

Անիկա երբ կ'ապրէր՝ անիծեց, այո՛, իր օրն, և իր ծնունդը,  
Ու անիկա երբ կը մեռնէր՝ իր սոկիներն՝ և իր փառքը ա-  
նիծեց,  
Արեց երբէք անոր հոգիին մէջ չի թափանձեց օր մը,  
Ու ճառագայթ մը երբէք իրեն հետ չի տարաւ:

Ու ես գիտցայ որ աս քաղաքակրթութիւնը սուտ էր,  
Վասնզի՝ հոգիին գոհացում չէր տար, այլ զայն կ'սպաննէր,

Ու որովհետեւ ճշմարիտ ու բնական քաղաքակրթութիւնը՝  
Միտքին խաղաղութեան՝ ու հոգիին երջանկութեանը պիտի  
սատարէք :

Ու ինծի թուեցաւ որ՝ մարդիկ՝ աս ընչափաղց դարուս՝  
Կը զարդանային՝ օրէ օր աւելի բարբարոս դառնալու,  
Ու յառաջդիմութիւն կ'անուանէին այն հսկայ քայլերը՝  
Որոնցմով կը դիմէին դէպի դժոխքն միտքին, հոգիին ու  
մարմինին :

Եւ դժոխքին ու անդունդին բերանը՝ լայն բացուած էր,  
Անոնց մոլեգնած՝ ու լուսնոտի աչքերուն առջև,  
Ուր անոնք դիւահարի ձայներով՝ և խօլական շարժումնե-  
րով՝  
Թափօրով մը հորդան կուտային՝ ժամ առաջ դահավիթե-  
լու . . .

Ու անոնց ամէն մէկ քայլը՝ եղեռնի կ'առաջնորդէր,  
Ու ամէն մէկ շարժումը՝ նոր ոճիր մը կը դործէր,  
Ամէն մէկ ճիգը մոլեկրոնի հարուած մըն էր մահացու,  
Իրենց անձին՝ ընկերներու, և սերունդին ուղղուած :

Անոնք իսունապի մէջ էին, և կը շարժէին ու կը զեռային,  
Ու կ'երթային իրար հրող ալիքներու պէս դահավէժ,  
Եւ իրենց ցնորական վաղքին՝ և դիւահարի աճապարանքին  
մէջ,  
Կ'ընդոտնէին նոյնիսկ իրենց զաւակները հարազատ :

Որովհետեւ՝ անոնք բնականը ձդած՝ արուեստականը կապ-  
րէին,  
Ու անոնց քաղաքակրթութեան հիմքը ոսկիին վըսց դըր-  
ուած էր,  
Եւ անոր որմերը արիւնի շաղախով ումարդկային ոսկոր-  
ներով կառուցուած է . . .  
Եւ այդ չէնքը՝ մէկ օր՝ և իրենց, և բոլորին հսկայական  
գերեզմանը պիտի ըլլար :

— 0'ն, շտապեցէ՛ք, անիծեալներ, ո'վ Դրամին Գերիներ  
դուք, քալեցէ՛ք,  
Վասնդի ձեր պապակը Դժոխքին փրփուրներովը կը յագե-  
նայ միայն,  
Ու ճամբան տակաւին՝ ձեր աչքին կ'երկարի . . . Զեղի՛ եմ,  
քալեցէ՛ք . . .  
Քալեցէ՛ք, ով քաղաքակրթ ստրուկներ, ըոպէն խուսա-  
փուկ է, քալեցէ՛ք . . .

Քալեցէ՛ք, ո'վ շիք և ակնոցաւոր բարբարոսներ, քալեցէ՛ք,  
Եւ դուք, որ խնամուած մարմինի մէջ ունիք խոզի հոգի-  
ներ,  
Դուք որ՝ եղէդ մըն էք ձեերու մէջ՝ և կը ծոկք՝ մայթին  
վրայ՝ կիներուն,  
Ա՛, գիտե՛մ ձեզ, ով իժեր, ձեր հոգիներն տիղմերու մէ  
կը սողան :

Քալեցէ՛ք դուք, դուք գոռող տէրեր աշտարակուած՝  
դրամին,  
Քալէ՛, թութակ, կամ վարդապետ այլասեռուած ուսումին,  
Եւ դուն քալէ՛, ո'վ մեծ զանգուած անբանացած մարդ-  
կութեան,  
Դուք ստրուկներ, որ վիզերնուդ շղթաներովն կը պար-  
ծենաք :

Քալեցէ՛ք, քալեցէ՛ք, հո'ն՝ դէպի անդունդը շտապեցէ՛ք,  
Անխուսափելին պիտի կատարուի, և այդպէս պէտք է որ  
ըլլայ,  
Երբ մէկը ետ չուզեր դառնալ՝ պէտքէ զայն յառաջ հրել,  
Քալեցէ՛ք, ձեզի՛ եմ, քալեցէ՛ք, ձեր բարիքը ձեր կործա-  
նոմիւն մէջն է :

\* \*

**ԲԱՅՑ** ես ճշմարիտ և անեղծ կեանքը կը փնտռէի,  
Ու ես զայն գտայ սարալանջներուն վրայ փոռուած գիւղե-  
րուն մէջ,

Այն անշուք տնակներուն մէջ՝ ուր իւղի ճրագը կը վառէր,  
Եւ վրանին տակ՝ ուր պատրոյդ մը կը պլազար՝ աստղի մը  
լոյսին պէս,  
Կամ խարոյկ մը կը վառէր՝ թէ տաքութեան՝ և թէ լոյսի  
համար :

Ես ճշմարիտ՝ ու անեղծ ու բնական կեանքը կը փնտուէի,  
Ու ես զայն գտայ ըլուրներուն ու բարձունքներուն վրայ,  
Երէներուն ու արծիւներուն բնակած վայրերը,  
Աղատ բնութեան կողերուն ու կուշտերուն վրայ,  
Հոն ուր՝ Մայր Հողը իր աղատութեան կոթողները կը տնկէ :

Ուր արշալոյն խոտերուն վրայ իր մարդարիտները կը  
թոթվէ,  
Ու արևը ջուրերուն վրայ իր առաւօտեան ոսկիները կը  
մաղէ,  
Ուր՝ քարերուն բերաններէն զուլալ ակունքներ կը ժայթ-  
քեն,  
Աղամանդէ կայլակներու պէս՝ արևին տակ կը ժայթքեն,  
Եւ ուր՝ մարդն ալ արևէն դինով՝ ջուրի ալիքի մը պէս կը  
խայտայ :

Ես՝ մաքուր ու բնական և գեղեցիկ կեանքը կը փնտուէի,  
Ու ես զայն գտայ երկրագործին արտին ու արօտին մէջ,  
Հոն, ուր հօտը կը մակաղէր, և կիսամերկ մանուկները՝  
Մաքրասուրը գառներուն ու ուլերուն վիզը կը գրկէին՝  
Իրենց ծերունի հաւին գեռ պայծառ աչքերուն առջին :

Ու ես զայն գտայ այգեպանին արդասաւոր որթերուն  
տակը,  
Ու անոր խճակառոյց տնակին դուռը արևոտ,  
Որու որմերն իվեր դալար որթերն սողոսկելով՝ կը հակէին  
հերարձակ,  
Ողկոյզները մարդարիտ՝ արևին մէջ կտուրն իվար թափե-  
լով :

Գտայ ես զայն՝ գտայ ես զայն՝ ա՛հ, գտայ ես զայն,  
Եւ հոն, ուր վայրի նշենին կը ծաղկէր ձիւնի պէս ճերմակ,  
Ու լերան ու ջուրերուն աղջիկը, ձիւնի պէս մաքուր, ձիւ-  
նի պէս ճերմակ,  
Հոն չուքին տակ նստած՝ ձեռքը կը բռնէր իր պաշտելի  
տղուն,  
Տղուն՝ որուն աչքերը վառ աստղեր էին, որուն սիրտը  
խունկի ծո՛վ մըն էր :

Ու ես զայն գտայ հովիւին ու խաշնարածին կեանքին մէջ  
վայրի,  
Հոն, ուր լերան բիբերէն արցունքի պէս վճիտ աղբիւր մը  
կը վազէր,  
Ու առնական հովիւը՝ լերկ ապառաժներուն կոթնած,  
Իր սիրելիները սրինգով ջուրի կը կանչէր :

Եւ գառն ու ուլը, և ոչխարները հոն՝  
Պաշտելի զաւակներու պէս իր շուրջը կը հաւաքուէին,  
Ամէնքը մէկին վստահած՝ ու ամէնքը մէկին համար,  
Ու ան մէկը ամէնքին համար իր սիրով հայրական :

Ու անոր միտքէն եղեռնի խորհուրդ մը չէր անցնէր,  
Ու արևը երջանկութեան անձրւի պէս՝ անոր հոգիին վրայ  
կ'իջնէր,  
Հոնկէ խաղաղութեան ու ժպիտի աղբիւրը հոսեցնելով՝  
Որը՝ անոր կեանքը կ'ոռոգէր իր բալասանի ջուրերով :

Ու անոր օրը, ու արևն ու հոգին ու սիրտը,  
Իր քովի ծաղկիներուն պէս մաքուր ու մշտադալար,  
Ու անոնց ընդմէջէն հոսող զուլալ ջուրերուն պէս էին,  
Անոր աչքերը՝ Մայիսի արևին ծիծաղկոտ պայծառութիւնը  
ունէին :

Ու տեսայ խրճիթը՝ անտառին մէկ փէշին վրայ՝ աստղի  
մը պէս ինկած խրճիթը սրբազան,  
Ու կին մը տեսայ, կին մը աղամանդ, ու զաւակ մը լուս-  
նակի պէս հոլանի,

Զեռք ձեռքի՝ դուռը կեցած՝ մայրամուտքի շողերուն տակ  
ցնծութենէն կը պարէին,  
Քանզի երեկոյ էր, արևը կը մեկնէր, բայց հովիւը՝ միւս  
արևը պիտի վերադառնար:

Ու ես ըսի. մարդը կ'ազնուանայ այն ատեն միայն՝  
Երբ դիտակօրէն կը վերընարէ այդ նահապետական կեան-  
քը երէկի,  
Եւ ճմարիտ քաղաքակրթութեան առաջին քայլը կ'առնէ՝  
Երբ որ ետ դառնայ դէպի բնութիւնը — իր խանձարուրն  
ու օրբանը:

\* \*

**Բ**ԱՐՁՐԱՑՈՒՑԷՔ ձեր վրաններն, ո'վ գիշերուան  
խաշնարածներ,  
Բարձունքներէն անոնց ծայրերն թող կապոյտին մէջ մը-  
խրճուին,  
Բարձրացուցէք ձեր սուր կոներ՝ ո'վ Անցեալի մնացորդներ,  
Եւ սրբազն դրօշի պէս՝ կատաբներէն թող ծածանին:

Օ՛ն, փչեցէք ձեր սրինգներ, ով Արևելքի հովիւներ,  
Դարեր, դարե՛ր ձեր յուշածու երգին մէջէն կը թրթռան,  
Եւ հագաղէն ձեր եղեգին՝ պերճ անցեալին յուշքն կը  
յառնէ,  
Հովուերգական փառայեղ դա՛րն՝ զորն արցունքով կ'ոգե-  
կոչենք:

Ձեր խազերն են աստուածային, և ելեէջն է հրաշալի,  
Զէ՛, երդ չէ այդ, արցունքներու շղթայ մըն է ոլորուն,  
Օ՛ն, փչեցէք, ես անցեալը կը լսեմ հոդ, արցունքներով կը  
լսեմ,  
Այդ հրեղէն ձեր եղեգէն վիրգին է որ դեռ կը խօսի:

Դիւթական են ձեր խազերը, և եղանակն է բոցեղէն,  
Հառաջներու և բոցերու, և խունկերու հեղեղն է ան,

Զէ՛, երդ չէ այդ — օ՛ն, փչեցէ՛ք, այդ ձայնին մէջ հոգի  
մը կայ,  
Իմ հոգին է՝ որ դուրս կուգայ գալարուելով՝ այդ եղեգէն:

Դուք ալ, դուք ալ՝ ձեր մամիկներ Արտրատեան հին աշ-  
խարհին,  
Եւ հնութեան սուրբ նշարներ, և անցեալին աւանդա-  
պահք,  
Ամէն առտու աւանդական ձեր թոնիրներն վառեցէք,  
Անցեալն, անցեալն, սուրբ անցեալը և բնականն տուէք մեղի:

Ա՛խ, այն ծուխը գալարուն՝ որ դարերով վե՛ր կ'ելլէ...  
Ձեր օճախնէն, ձեր սրտէն, վիշտի պէս կը գալարուի՝ վեր  
կ'ելլէ, —  
Թէ դառնութեան հառաջն է ան ձեր հոգին, թէ աղօթքն  
է ան առտուան,  
Քուլայ քուլայ ցաւերն են, և խունկերն են օրհնէնքի:

Տուէ՛ք ինծի որ խմե՛մ, տուէք ինծի այդ խունկերու  
շատրուանն,  
Այդ ծուխին մէջ քերթուած մը կայ, և պատմութիւնն  
անցեալին,  
Աւանդութիւնք պապենական, և դարերու յիշատակք,  
Տուէ՛ք ինծի այդ ծուխը ազնուական նահապետի երդիքէն:

Կեանքը ձերն է, ձերն են աստղերն, և արևը և ընու-  
թիւն,  
Ձեր վիշտն՝ ծուխն է խուսափուկ, ձերն է հաճոյքն տեսական,  
Ձերն է երգը, և մանկական խաղաղութիւնն հոգիի,  
Ձերն է լոյսը իրական, ձերն է ճամբան բընական:

Դե՛կ, վառեցէք ձեր կրակներ, Նաւասարդ է, վառեցէ՛ք:  
Հին օճախը պապենական՝ այսօր դարձեալ թող մխոտայ,  
Եւ թող հովիւն՝ հին օրերու իր եղեգին ձայն տայ այսօր,  
Եւ թող նախիրն՝ բառաջներովն նորէն երթայ հին ճամբէն:

Նահապետին օրհնեալ հօտը արօտներուն մէջ թող փռուի ,  
Եւ մանուկներն գառներուն հետ իբրև եղբայր թող համ-  
բուրուին ,

Հողին կտրիճ որդիները՝ թող մայրական հողը հերկեն ,  
Ու աղջիկներն ու հարսները սափորներով ջուրի երթան :

Ա՛ս է լոյսը , ա՛ս է կեանքը , աս է ճամբան բնական ,  
Օրհնեալ ըլլայ բնութիւնն , օրհնեալ ըլլան զաւակները  
բնութեան . —

— Եւ ըմբոստի այս դրօշակը զոր ես ուսիս կը կրեմ ,  
Այսօր , աղջիկ , լեռան վրայ չորս հովերուն պէտք է բա-  
նանք :

\* \* \*

Պի ԵՍ ինչո՞ւ աս բոլորը և բնութիւնը պիտի երգէի ,  
Ո՞վ դրաւ աս սէրը սրտիս մէջ , ո՞վ կին , և ո՞ւր է անոր  
աղբիւրն ու ակը ,  
Ես բնութիւնը կը պաշտեմ , հոգի'ս , քանզի քեզ է որ կը  
պաշտեմ ,  
Ու աս ամէնը որ կ'երգեմ քեզի է , ու քեզ է որ կ'երգեմ :

Քանզի աս է ամէն բանին սկիզբը՝ և աս է ամենուն  
վախճանը ,  
Աս է պատճառն առաջին , և աս է յանդը վերջին ,  
Եւ աս է մղումը միակ , և աս է նպատակը կեանքին . —  
Յաւիտենական սէ՛րը՝ ընդ մէջ արուին և էգին :

Եկո՛ւր , ո՞վ լեռան և ջուրերուն չքնաղակերտ և ազատ  
աղջիկ , եկո՛ւր ,  
Քեզ հոս ըմբոստութեան դրօշի մը պէս՝ ուսերուս վրայ  
պիտի պտտցնեմ ,  
Եւ այդ մազերդ սրբազան՝ թող որ գլխուս վրայէն ծածանին  
ծալ ծալ ,  
Բոլոր արդի Սոդոմներուն անհամար կարունեած կամ ու դի-  
մացը :





ՀՀ Ազգային գրադարան



NL0345035

33414